

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՅՂԻ ԿԻՆԵՐՈՒԻՆ

Կը հրատարակենիք հետևեալ խրատները, զորս կուտայ Փրանսական Ազգ։ Մանկապաշտպան Ընկերութիւնը։ ԽՄԲ.

ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆ. — Ամէն կին պէտք է գիտնայ, որ կարելի է արդիւել, կանխել,

1 — Այն բաղմաթիւ բարդութիւնները, որոնք կը պատահին յղութեան ընթացքին,

2 — Յղութեան ընթացքին, արգանդին մէջ երախաններուն մահը,

3 — Ծննդաբերութեան բաղմաթիւ բարդութիւնները (երախային գէշ դիրքերը արգանդին մէջ, ևայլն),

4 — Յետծննդաբերութեան պատահած բաղմաթիւ բարդութիւնները,

Պայմանաւ որ նախատեսուին և զգուշութիւններ ձեռք առնուին իրենց ժամանակին։

Այդ բարդութիւններուն մեծ մասը կարելի է կանխազգուշութեամբ մը արդիւել նոյնիսկ յղութեան սկիզբը, մանաւանդ երբ կին մը ուրիշ առթիւ վիժում ունեցած է կամ մեռած զաւակ մը աշխարհ բերած է։ Այդ պարագային, պէտք չէ այլևս վարանի խորհուրդ հարցնելէ բժիշկին, նախ քան յղի մնալը կամ այդ երկրորդ յղութեան սկիզբը։

Երբ կը կարծէ կամ գիտէ թէ յղի է, անմիջապէս պէտք է դիմէ բժիշկին կամ դայեակին։ Յղի կնոջ համար, ծննդաբերութենէն անմիջապէս յետոյ, իրական ապահովութիւն գոյութիւն ունի միայն այն ատեն երբ կը հետեւի բժիշկին կամ դայեակին խորհուրդներուն։

Կնոջ պարբերական քննութիւնը պէտք է սկսի յղութեան չորրորդ ամսուն, նոյնիսկ աւելի առաջ։ Այդ քննութիւնը պէտք է կատարուի այնքան յաճախակիր, որքան հարկ կը տեսնեն բժիշկն ու դայեակը, կամ գէթ ամիսը մէկ անգամ վերջին երեք ամիսներուն ընթացքին։

Արեան հոսում յգութեան ընթացքին. — Արեան հոսումը, որքան ալ քիչ ըլլայ, լուրջ բարդութիւն մըն է որ կը պատահի յղութեան ընթացքին։ Կրնայ վիժումի մը առաջին նշանն ըլլալ։ Եւ վիժումը կիներու հիւանդութեանց ամէնէն սովորական պատճառներէն մէկն է։ Երբ արեան հոսումը կը պատահի յղութեան վերջին երեք ամիսներուն ընթացքին, յայտարար նշան է, յաճախ, այնպիսի բարդութիւններու, որոնք ծանր են թէ մօր և թէ զաւակին համար։

Վիժումները և ծննդաբերութեան բարդութիւնները կարելի է կանխարգիւել, պայմանաւ որ կինը, արեան առաջին իսկ թեթեւ

հոսումին; խորհուրդ հարցնէ բժիշկին և ճշտութեամբ հետեւի ստացած պատուիրանքին:

Միզագործարաններու ֆնիութիւն.— Զափաղանց կարևոր է, նոյնպէս յաճախակի քննել տալ մէզը, որովհետեւ թերես բնասպիտ (ալպիւմին) կը պարունակէ: Արդ, այն յղի կինը, որ բնասպիտ կը միզէ, ենթարկուած է լուրջ բարդութեան մը: Աղղարար նշան մընէ գալարախտի (éclamprsie), որ յաճախ մահացու է: Պէտք չէ որ անտեսուի: Երբ հաստատուի, պէտք է դարմանել անմիջապէս և ուժգին քափով:

Կինը, երբ խղճմտութեամբ չի հետեւիր բժիշկին տուած պատուիրանքին, կը գործէ մեծ անխոհեմութիւն մը, որուն հետեւանքները կրնան ծանր ըլլալ: Մասնաւորաբար այն պատուիրանքին, որ կը վերաբերի սնանելու համար տրուած կանոններուն, (պէտք է ուտել միայն ու միայն կաթ, կամ կաթ—բանջարեղէն առանց աղի), որովհետեւ, եթէ անոնք տրուած են ճիշտ ժամանակին, գրեթէ միշտ կրնան հեռացնել վտանգը այն յաճախ մահացու արկածներուն, որոնք կրնան յառաջ դալ բնասպիտամիզութենէն (albuminurie):

Մարսողական գործարաններու ֆնիութիւն.— Երբ յղի կինը բնասպիտ չի միզեր, կրնայ ուտել սովորական եղանակով, սակայն առանց չափաղանցելու: Համեմները, որսի և պահածոյ միսերը, մակրղուած պանիրները սովորաբար արգիլուած են: Միս օրը միայն մէկանգամ: Շատ աղ չգործածել, մանաւանդ յղութեան վերջին եռեակին ընթացքին: Գարեջուր, խնձորողի, գինի, սուրճ և թէյ կրնայ գործածել, բայց չափաւոր: Լմպելիները արգիլուած են:

Յղի կնոջ աղիքները միշտ պէտք է պարապ և աղատ մնան: Պնդութիւնը, որ սովորական կը դառնայ, պէտք է դարմանել՝ ուտելով կանանչ բանջարեղէններ, եփած պտուղներ, միենոյն ատեն գրեխումով և թեթև լուծողականով: Զգուշանալ գորաւոր լուծողականներէն, որոնք կրնան վտանգել յղութիւնը:

Զգեստները.— Հագուստները պէտք է բաւական լայն ըլլան, որպէսզի չսեղմեն կուրծքն ու փորը:

Պարզ լանջապանը (քորսէ) հանել չորրորդ ամսուն և տեղը գործածել մասնաւոր լանջապան մը, որ կը կոչուի «յղութեան լանջապան» (corset de grossesse): Նաև ճկուն և առաձգական հիւսուածքէ գոտի մը, որ պիտի պահէ փորը:

Ծնրակապերը (jagretièr) կը դժուարացնեն արեան մակերեսային շրջանը և պատճառ կը դառնան ոտքերու ուտենալուն կամ լայներակութեան (varices): Ուստի փոխարէն գործածել ազդրակապեր (jagretelle):

Մարզանիք.— Յղի կինը պէտք է մարզանք ընէ, բայց չափաւոր:

Յղութեան առաջին խև օրերուն, պէտք է արդիլել վտանգաւոր և յոդնեցուցիչ մարդանքները, պարը, ձի հեծնիլը, լողալը:

Լաւագոյն մարդանքն է ոտքով քալել: Յղի կնոջ համար ոչ մէկ անպատեհութիւն կը ներկայացնէ առտնին զործերով զբաղվիլը: Սակայն վերջին երկու ամսուան ընթացքին, մանաւանդ երբ առաջին յղութիւնն է, զգուշանալ չափաղանց յոդնութիւններէ, երկար ատեն ոտքի վրայ մնալէ, կարի մեքենայ զործածելէ, որովհետեւ ատոնք պատճառներ են, որոնք տեղի կուտան ժամանակէն առաջ ծննդարերութեան:

Այն կիները, որոնք դուրսը կ'աշխատին, պէտք է ձգեն զործը վերջին ամսուան ընթացքին:

Ճամբորդութիւնները.— Յղի կիները պէտք է զգուշանան, որքան կարելի է, երկար ճամբորդութիւն կատարելէ, երբ կը գտնուին յղութեան առաջին երկու ամիսներուն և վերջին ամսուան մէջ: Զգուշանալ նստելէ այնպիսի կառքերու մէջ, որոնք շարունակ ցընցումներ կը կատարեն (ինքնաշարժ, հանրակառք):

Մարմինին առողջապահութիւնը.— Թէ ջրօծումով (lotion) և թէ լոգանքով հոգ տանիլ մարմինին մաքրութեան: Երբ կարելի է լոգանք կատարել, ջուրը պէտք է ունենայ 34 աստիճան տաքութիւն: Լոգանքը կարճ, 10 վայրկեան: Առաւօտեան պաղ ջուրով լուացումները կրնան շարունակուիլ: Նոյնպիս կարելի է արտօնել ծովի լոգանքները, որոնք պէտք է կատարուին խոհեմութեամբ և զգուշութեամբ:

Սեռային գործարաններու առողջապահութիւնը.— Յղի կինը պէտք է օրը եթէ կարելի է երկու անգամ օճառով և եփած ջուրով լուայ սեռային զործարանին արտաքին մասերը: Ատոր համար պէտք է գործածէ եփելով մաքրուած թիւլպէնտ մը: Երբեք սպունգ չգործածել:

Դէսի ներս գրեխումը վտանգ կը պատճառէ: Յղի կինը այդ գրեխումները պէտք է կատարէ միայն բժիշկին յանձնարարութիւնով: Խնամք ծիծերուն պտուկին:— Արդիլուած է ամէն գործողութիւն, որ նպատակ ունի ծիծերուն ծայրերը «տնկելու», մասնաւորաբար ապակիի, ծխամորճի միջոցաւ ծծելով իրրե թէ մատչելի դարձնելու համար ծծկանին: Երբ պէտք ըլլայ, բժիշկը կ'ընէ անհրաժեշտը:

Խնամք ակռաններուն.— Յղի կինը պարտաւոր է խնամել բերանը, մանաւանդ ակռանները, որովհետեւ յղութեան ընթացքին, նոյնիսկ սկիզբը կը փոխն ակռանները: